


ՄԱՍԵԱՅ ԱՂԱԻՆԻ

Ե Ի

Ծ Ի Ա Ծ Ա Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

Վ Ա Ս Ն 1861 Ա Մ Ի



ՄԱՍԵԱՅ ԱՂԱԻՆԻՅՆ 1860 տարւոյս մէջ հրատարակութիւնը եւ բաժանորդաց ձեռքն հասնիլը մեծ դժուարութիւններով եղաւ, ինչպէս որ շատ անգամ կպտասի հարկաւ այսպիսի աշխատութեանց տոռնի, մանաւանդ մեր ազգին մէջ, եւ այն Թէոքոսիոյ պէս տեղ մը ուր դեռ ժամանակ պէտք է այլ եւ այլ պէտք եղած դիւրութիւններն ունենալու:

Այսու ամենայնիւ մէկ տարուան փորձն ալ ըստ բաւականին ցուցուց մեզի որ այս մեր աշխատասիրութիւնը՝ յառաջագիմութիւն եւ յաջողութիւն պիտի դռնէ Աստուծով եւ անպտուղ պիտի չմնայ, թէ որ քանի մը կատարելագործութիւններ առնու: Վասն զի եթէ գործ մը այն ժամանակը գովելի եւ օգտակար կհամարուի՝ երբոր իւր նպատակին հասնելու ճանապարհ մը բռնած է, կարծեմք թէ մեր բարեսէր ընթերցողք կարող են համարձակ վկայել որ մեր աշխատութիւնն ալ իրեն նպատակին հասնելու յարմար ընթացք մը ունեցաւ նաեւ այս տարի: Եւ յիշուի: Ո՛ր օրագիրներն են աւելի օգտակար եւ ընդունելի համարուողները, եթէ ոչ անոնք՝ որ ազգին այժմու ընդհանուր կարօտութիւնները լեցընելու յարմար են, ուստի եւ բոլոր ազգին համար կգըրուին՝ քան թէ անոր այս կամ այն մասին համար:

Այսպիսի ընդհանուր վախճանի յարմար գրաւոր աշխատութիւն մը հնարելը սրբան դժուարին բան եղածը նոքա միայն կհասկընան՝ որ ասոր նման գործի մը վրայ փոքր իշատէ աշխատեիր են. եւ որովհետեւ սոքա խիստ սակաւաւոր են, զարմանք չէ որ մեր ընթերցողաց մէկ մասը չհասկընալով այսպիսի աշխատութեան դժուարութիւնը՝ մեղադրած լինին զմեզ անգիտութեամբ: Զարմանք չէր մեր օրագրին կարգացողներէն՝ որ սրբ լեզուին չհաւնէր, իբր թէ խրթին գրաբառ է, կամ թէ չափազանց ռամկօրէն է. որը հոգւոյն չհաւնէր, իբր թէ բաւական ազգասիրական եռանդ չունի, կամ թէ չափազանց ազգասիրութիւն կբարոզէ. որը Աղաւնւոյն նիւթական մեծութեանը չհաւնէր, իբր թէ տրուած ստրկին նայելով՝ խիստ քիչ բան կըրովանդակէ. որն ալ գրոյն ձեւին վրայ դանդատ ընէր՝ որ իբր թէ անօգուտ նորաձեւութիւն է:

Մեք այս ամենայն քննադատութեանց եւ մեղադրութեանց պատասխան մը տալու մտքով՝ կը յիշեցընեմք դարձեալ ընթերցողաց թէ մեր օրագիրը առեւ ճեսակ մարդիկուց հասար էր եւ է, եւ ոչ թէ միայն ծերոց կամ տղայոց, գիտնոց կամ տգիտաց, արանց կամ կանանց, հնասիրաց կամ նորասիրաց. ուստի եւ չէինք կրնար աշխատիլ որ ոմանց հաճոյքը կատարուի, եւ ոմանցը ոչ: Ընդհակառակն, մեզի պարտք կձանջնամք այնպէս յօրինել եւ հրատարակել ամէն մէկ թերթը՝ որ ամենայն կարգի եւ աստիճանի եւ հասակի կարգացողներն ալ իրենց հասկըցողութեանն ու ախորժակին յարմար խրատ կամ տեղեկութիւն մը գտնեն մէջը:

Սակայն այս եւս կարելի է ըսել թէ «Մասեաց Աղաւնին» մասնաւորապէս կամ յասկապէս նոցա համար է՝ որ մեր ազգին հին եւ նոր վիճակին փոքր իշատէ հմտութիւն ունենալով՝ կիսափաքին տեղեկանալ այն ամենայն խնդիրներուն ու ազգային դիպուածներուն որ աշխարհիս սր եւ իցէ կողմերը կպտասիին, եւ ազգին բարոյական եւ իմացական կարողութեանը օրէ օր բացուելուն ու յառաջանալուն նշան են կամ օգնութիւն:

Եթէ այս հինգ տարուանս մէջ մեր աշխատութիւնը այս ամենայն յասկութիւնները ունեցաւ, ինչպէս որ բաղումք կիկայեն, մեր ջանքն այն է որ այսուհետեւ ալ ունենայ եւ աւելցընէ, ու ինչ իրաւացի գանգաւաններու պատճառ որ տուած էր՝ մեր կամայն ու գիտաւորութեանը հաւաակ, այն գանգաւաներն ալ դադարին:

Երեք տեսակ էին այն իրաւացի երեւցած գանգաւաներուն գլխաւորները.

Առաջին՝ «Մասեաց Աղաւնւոյն» տառերուն նորաձեւ լինելը, որով շատ մարդ գծուարութիւն կրաշէր համարձակ կարգալու: — Ահա նոր տարւոյն սկիզբէն ըստ մեծի մասին հնաձեւ տառերով, այսինքն այս Յայտարարութեանս տառերովը պիտի տպուի «Աղաւնին»:

Երկրորդ գանգաւան էր՝ «Մասեաց Աղաւնւոյն» անկանոն կերպով հրատարակուելը, այսինքն երբեմն շուտ եւ երբեմն ուշ հասնիլը բաժանորդաց ձեռքը: — Ասոր ալ դարմանը մեր կողմանէ ըստ կարի հոգացիք, այնպէս որ Ռուսաստանի մէջ եղող բաժանորդները կանոնաւոր թղթատարի ձեռքէ կրնգունին այսուհետեւ ուղղակի իրենց օրագիրը, իսկ Տաճկաստանիները երկու շաբաթը մէյմը Պօլիս գնացող շոգենաւէն՝ քաջընթաց բաժանարարի կամ ցրուողի ձեռքով:

Երրորդ գանգաւան այս էր որ իբր թէ օրագիրը սաստիկ սուղ է՝ մէջը բովանդակած նիւթերուն սակաւութեանը նայելով:—Թէպէտեւ օրագրոյն վրայ ըրած ծախքերնուս ծանրութիւնը չըթողուր որ կարգէ գուրս սուղ լինելը ընդունիմք, սակայն ահա թէ նիւթերը եւ թէ թերթերը կաւելցընեմք՝ աւանց գինը աւելի բարձրացընելու, եւ ամիսը մէկ անգամ հրատարակելու անգը՝ այսուհետեւ 15 օրը մէյմը կհրատարակեմք, յուսալով թէ տպագրութեան եւ խմբագրութեան ծախքը կարողանամք հանել՝ մեր ընթերցողաց թուոյն շասնալովը: Իսկ աւելցուելու մասը Քարուֆակս լուրերուն եւ ժաւանակակցից դեպքերուն ու դիտերուն մասն է, որ 15 օրը մէկ անգամ հրատարակուելով՝ շատ ալ չեն հնանար ու իրենց յարգը չեն կորսընցըներ:

Ուրեմն օրագրոյս հայերէն մասին վրայ լինելու գլխաւոր փոփոխութիւնները սորա են.

Ա. Երկու որոշ մասունք պիտի ունենայ այսուհետեւ, ամէն մէկը ութնական երես, առաջինը, որ է Մասեաց Աղաւնի, պիտի բովանդակէ բարոյական եւ բանասիրական ամէն տեսակ տեղեկութիւններ, երկրորդը, որ է Ծիածակը, պիտի բովանդակէ քաղաքական լուրեր ու ժամանակակից դիպումներ, գիւտեր, պատմութիւններ, զուարճալի մանր խնդիրներ, եւ այլն:

Բ. Փոխանակ ամիսը մէկ անգամ հրատարակուելու՝ պիտի հրատարակուի ամիսը երկու անգամ. որով 16 երեսին տեղը՝ պիտի ունենայ 32 երես, եւ առաջինէն շատ աւելի պատկերազարդ պիտի լինի:

Գ. Տարեկան գինը պիտի մնայ 6 բուպլի արծաթ, կամ 24 ֆրանք, թէպէտ եւ միայն թրդթատարի տարեկան ծախքը՝ Ռուսաստանի նամակատանց կանոնին համեմատ՝ ամէն մէկ բաժանորդի համար մեկ ու կես բուպլի, կամ 6 ֆրանք է:

Իսկ օրագրոյս ռուսերէն մասին վրայ նոր փոփոխութիւն չունիմք ընելու առ այժմ՝ բաց ի ջանալէն որ այն մասն ալ կանոնաւոր եւ անընդհատ կերպով հրատարակուի մեր կողմանէ: Մեր կողմանէ կրնեմք, վասն զի գիտնալու է որ մեր օրագրոյն ռուսերէն եւ գաղղիարէն մասին քըննութիւնը յանձնուած է Օտեսայի գրաքննական խորհրդարանին՝ քանի որ Թէոֆոսիոյ մէջ եւրոպական լեզուաց համար գրաքննիչ հաստատուած չէ. ուստի եւ հարկաւ երբեմն կուշանայ այն մասին հրատարակումը, եւ մեր բաժանորդներէն անոնք որ գրուած են թէ հայերէն եւ թէ ռուսերէն մասին՝ պէտք չէ վարմանան թէ որ երբեմն հայերէնը ատենին ընդունին, իսկ ռուսերէնը մէկ երկու շաբաթ ետքը:

Կմնայ խնդրել մեր հին եւ նոր բաժանորդներէն՝ որ իրենց անունը եւ տալու ստակը աւանց ուշացընելու եւ կանխիկ յուղարկեն «Աղաւնւոյն» գրասենեակը կամ ուղղակի եւ կամ մեր գործակալաց ձեռքովը, որպէս զի նոր տարիէն վերջը իրենք ալ անխափան ընդունին ամիսը երկու անգամ այս ազգային օրագիրը:

Հրամայեցաք տպագրել. իթեղոսիա, ի15 Սեպտեմբերի 1860. Գարրիէլ Վ. Այվազեան: